

# ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

## ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

103.— ՓԱՍՏ՝ ՊԱՀԱՆՁՔԻ. Երբորդ փաստը կը քաղենք Եկեղեցւոյ բնութենէն եւ անոր Հաստատութեան ու կազմութեան պահանջքէն:

Քրիստոսէ Հիմնուած Եկեղեցին պէտք ունի նաեւ հոգևոր միութեան, որ հաստատուի Հաւատքի եւ շնորհաց Հաղորդակցութեան մէջ: Ասով է որ Եկեղեցւոյ ամբողջ մարմինը իր գլխաւին Հեռ միաւորութեամբ կ'աճի աստուածային աճումով, իսկ այդպիսի գլխատրութիւն մը կրնայ վերագրուիլ միայն Քրիստոսի եւ ոչ երբեք առաջեակներէն մէկուն կամ միւսին:

Քրիստոսէ Հիմնուած Եկեղեցին պէտք ունի զարձեակ որ Քրիստոսի ձեռքով կատարուած ճշմարիտ յայտնութիւնը ունենայ միութեան եւ ճշմարտութեան ապահովութիւնը: Իսկ ապահովութեան ձեւը չի կըրնար տարբերիլ անոր քարոզութեան առաջին ձեւէն: Արդ, առաջին քարոզութիւնը եղաւ ոչ թէ միակ անձի մը, որպէսզի ան ալ պահէ թէ՛ անձամբ եւ թէ՛ իր յաջորդներուն ձեռքով, այլ եղաւ բոլոր առաջեակներուն որոնց Հրաման տրուեցաւ նաեւ աշակերտիլ եւ ուսուցանելի (Մատ. ԻԸ 20) եւ անոնց տալ ճշմարտութեան հոգին (Յովհ. ԺՊ 17), ուստի Հաւատքի ապահովութիւնը բոլոր առաջեակներուն Համանշակաման կըրնայ պատկանիլ, թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց յաջորդներուն, եւ ոչ միակ անձի մը:

Քրիստոսէ Հիմնուած Եկեղեցին պէտք ունի նաեւ արտաքին միջոցներու՝ մասնակարարութեան, պաշտօնեաներու եւ կարգերու, պաշտամունքի ձևերու, ծէսերու, արարողութեանց եւ այլն, որոնք ամէնքը միասին կը կարգեն Հաստատացիներու պաշտօնէից սեռութիւնը: Արդ, տեսչութեան աշակերտ գործ մը իր բնութեամբը

տեղական է եւ պէտք է հետևի տարբերութեանց, սովորութեանց եւ լեզուներու, եւ յարմարութեան մէջ ըլլայ քաղաքական բաժանումներու, այնպէս որ այս բոլորը ոչ հնարաւոր կ'ըլլար եւ ոչ օգտակար՝ եթէ արտաքին իրերու տեսչութիւնը կախեալ ըլլար միակ անձի մը կամքէն կամ իշխանութենէն. մասնաւոր եթէ աւելցնենք եւս ընդհանրականութեան յատկութիւնը որով Քրիստոսի Եկեղեցին սահմանուած է յարմարիլ տեղեկաց Համանշակաման:

Ատիկա նկատի ունենալով է որ առաջեակ միութեան կարեւորութիւնը Հրամայած ստեղծ կ'ընէր. «Մի է Տէր, մի Հաւատք, մի մկրտութիւն» (Եփես. Դ 5), եւ ոչ թէ մէկ արարչութիւն, մէկ մատակարարութիւն, մէկ տեսչութիւն:

Հուովմէականներուն պահանջած միութիւնը այս վերջինը կը դիտէ, ինչ որ չպատուիրեց Քրիստոս, եւ այդ պատճառաւ պէտք չունի անկիս ցոյց տալ որ մէկը միայն ըլլար Հսկող եւ տեսուչ բովանդակ Եկեղեցիին վրայ:

### 104.— ԱՌԱՔԵԼՈՑ ԳՈՐԾԵՐԷՆ ՓԱՍՏ.

Չորրորդ փաստը կը քաղենք առաջեակներէն: Յիտուի մահէն վերջէ գործերէն, որոնք պատուած են Աւետարանին մէջ, եւ առաջեակներու բոլոր դործերուն եւս զընտրութենէն:

Եթէ իսկպէս բոլոր Առաջեակները Քրիստոսէ առած չէին Հաւատար իշխանութիւն, եւ եթէ միայն Պետրոս էր ժառանգը Քրիստոսէ Հաստատուած իշխանութեան, Հարկ էր որ, երբ ոչ եւս էր Քրիստոս եւ առաջեակները սկսած էին Քրիստոսէ Հրամայուած քարոզութեան գործը, միայն Պետրոս լինէր Հրամանատար եւ կարգադիր ա-

մէն բանի, ինչպէս էր Քրիստոս իր ատենին, եւ որ բոլոր առաքեալները ամէն բանի համար եւ ամէն բանի մէջ Պետրոսէ կախում ունենային եւ առանց Պետրոսի ոչինչ ըլլար: Արդ, ընդհակառակն՝ կը տեսնենք որ Քրիստոսի յարութեան ատեն հազիւ թէ խօսքը կ'ըլլայ Պետրոսի եւ բոլոր յարաբերութիւնները կը կատարուին Քրիստոսի եւ բոլոր առաքեալներուն միջեւ հաւատարմապէս: Իսկ Քրիստոսի համբարձումէն ետքը դարձեալ առաքեալներն են որ կը գործեն համախումբ ժողովով եւ ոչ թէ Պետրոս միայնակ կը գործէ իր իշխանութեամբը: Մատաթիայի ընտրութեան ատեն, միտին կը կացուցանեն երկու ընտրեալները եւ միեւակ կը ձգեն ատենց մրայ (Գործք Ա 23-26), սարկաւազաց ընտրութեան ատեն երկուսուսանները կը կոչեն աշակերտներու բազմութիւնը եւ կը կատարեն գործը (Գործք, Զ 2-8), երբ առաքեալները լուր կ'առնեն թէ Սամարիայ մէջ ալ ընդունած են Աստուծոյ խօսքը՝ անոնց կը զրկեն Պետրոսն ու Յովհաննէսը (Գործք, Ը 14), երբ Պետրոս կը մկրտէ Կունտնիոսը եւ ուրիշ հեթանոսներ, Երուսաղէմ դարձած ատեն հաւատացեալ Հրեաներ կը խորշին անկէ ու Պետրոս անոնց առջեւ ինչզինք կը պաշտպանէ (Գործք, Ժ 48-ժԱ 4): Այս բոլոր պարագաները զորս յառաջ բերինք, ցոյց կու տան թէ Քրիստոս Պետրոսը զլուի չէր կարգած միւս առաքեալներուն վրայ: Որովհետեւ եթէ այդպիսի գերազոյն իշխանութիւն մը ունեցած ըլլար, անկարելի է որ որեւէ կերպով ակնարկութիւն չըլլար այդ մասին՝ երբ պարագաները նման յիշատակութիւն մը պահանջէին:

105.— ՓԱՍՏ՝ ՍՈՎՈՐՈՒԹՅՆԷ. Հինգերորդ փաստը կը քաղենք խօսքերէն, ստորութիւններէն եւ ջրխտոնէութեան առաջին դարերու մէջ իշխատակուած բոլոր աւանդական եւ պատմական գործերէն: Շատ երկար պիտի ըլլար մէջբերել նախնեաց բոլոր գործերն ու խօսքերը: Սակայն յայտնի է եւ ստույգ թէ քայի Պետրոսի մասին քանի մը ընթացական խօսքեր է եւ Հռոմայ Աթոռին նահապետաւորութեան մասին քանի մը դիպլոմատներէ՝ Պետրոսեան գլխաւորութեան ջատագովները չեն կրցած իրենց ի

նպատ որոշ եւ մեկին ապացուցութիւններ ընել: Մինչդեռ Եկեղեցւոյ իշխանութեան եւ Եկեղեցւոյ կենսական շահերու, ինչպէս եւ Եկեղեցւոյ կազմութեան խնդիրներու մէջ կարելի չէ զուսնալ կարծիքներով կամ կամայական մեկնութիւններով. այլ պէտք է աւելի յայտնի դիրք բռնել եւ աներկմիտ ողիով խօսիլ: Ամէն ընկերական մարմիններու մէջ իշխանութիւնը պայման է օրինակաւորութեան, եւ ինչպէս գիտենք պարզապէս թէ առաքեալներուն տրուած է իշխանութիւն, նոյնքան պարզ կերպով պէտք էր ապացուցանել թէ այդ իշխանութիւնը առաքեալներուն չէր տրուած՝ այլ Պետրոսի, եւ թէ առաքեալներուն ըստած էր որ պարտին Պետրոսը նախնալ Քրիստոսի տեղը:

106.— Ուստի, երբակացնելով, կ'ըսենք թէ Հռովմէական ենթադրութեան պաշտպանները ապացուցական փաստեր չունին Պետրոսի՝ միւս առաքեալներուն վրայ իշխանական գլխաւորութիւնը ապացուցելու համար, եւ թէ՛ վարչական կազմակերպութիւնները եւ օրինական ու արտաքին կարգադրութիւնները այնպիսի բաներ են, որոնց մասին հնար չէ բան մը հաստատել դուշակական մակարբերութիւններով, այլ պէտք է ունենալ բացայայտ եւ պարզ օրէնսդրութիւններ: Իրատուեքը պարտք կը ծնի, եւ պարտքերը միշտ ծանրութիւն են, որոնք աներկբայ եւ ստույգ ապացուցութեամբ միայն կրնան ընդունելի ըլլալ:

Մենք այս մասին աւելի բան մը չենք ըսեր եւ կ'անցնինք Հռովմէական ենթադրութեան շարտադրներու փաստերու լուծման աշխատանքին: Անոնք յառաջ կը բերեն Ս. Գրոց բոլոր այն խօսքերը՝ որոնց մէջ Աստուրոս անունը կը հանդիպի. եւ որովհետեւ անհնար է նոյնքան ընդարձակօրէն հետեւիլ իրենց խօսքերուն, այս պատճառաւ յառաջ կը բերենք անոնցմէ գլխաւորները եւ համառոտ կու տանք անոնց լուծմունքը:

107.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ՄԱՏԹԷՆՍԻ ԺԶ ԳԼՈՒԽԷՆ. Իբրեւ ստարկութիւն նախ յառաջ կը բերուի այն խօսքը, զոր արտասանեց Յիսուս, երբ Պետրոս իրեն բաւ-

«Դու ես Գրիտոս, Որդի Աստուծոյ կենդանոց»։ Ասոնք են Յիսուսի խօսքերը։ «Եւ ես զեզ սահմ, զի դու ես վէմ, եւ ի վերայ այլք վիմի շինեցցի զկեղեցի իմ, եւ դժբունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեցան»։ Եւ սոց զեզ փականս արքայութեան երկնից. եւ զոր միանգամ կապեցան յերկրի, եղիցի կապեալ յերկինս. եւ զոր արձակեցան յերկրի, եղիցի արձակեալ յերկինս» (Մտթ. ԺԶ 18-19)։ Հակառակորդներու փաստերուն մէջ ամենէն բացայայտ կարծուածը այս է, բայց այն ալ շատ անբաւական է ապացոյցանելու համար թէ Պետրոս առաքելական զերգոյն իշխանութիւն մը ստացած է ։

Վկայութեան առաջին մասին մէջ, զգու ես վէմ՝ բառերը մեր Թարգմանութեան մէջ կ'երևուի թէ յառաջ բերուած են յունական Թարգմանութիւնէն, ուր նոյն կնիքա բառը հաւասարապէս կը նշանակէ Պետրոս և վէմ. յատկանքն է Թարգմանութեան մէջ Գրիտոսի խօսքերը այսպէս են. «Դու ես Պետրոս, եւ ի վերայ այլք վիմի...» եւ այլն։ Պետրոս եւ պարա տարբեր են իրարմէ ըստ սեռի եւ նշանակութեան։ Պետրոս յատուկ անունի եւ վէմի շփոթութիւնը ուրիշ տեղ ևս կը գտնուի մեր Թարգմանութեան մէջ. «էր Անդրէաս, եղբայր Սիմոնի վէմի, մի յերկուց անտի», «Եւ սոս ցնա մի յաշակերտաց նորա Անդրէաս եղբայր Սիմոնի վէմի» (Յովհ. Ա 40, 2 8), «մինչ երկու տեղերն ալ Ասորին ունի «Սիմոնի Կեփայի» եւ Յոյնը ու Լատինը՝ «Սիմոնի Պետրոսի», ինչպէս կը տեսնենք մեր մէջ ևս Թարգմանուած ուրիշ շատ տեղեր. «Պատասխանի նմա Սիմոն Պետրոս» (Մտթ. ԺԶ 16), «Պատասխանի եւ նմա Սիմոն Պետրոս» (Յովհ. Ժ 69), «Աս ցնա Սիմոն Պետրոս» (Յովհ. ԺԳ 6-9, 24-36), եւ ուրիշ տեղեր՝ ուր Ասորին միշտ ունի «Սիմոն Կեփաս» եւ հնար էր մերիին մէջ Թարգմանել «Սիմոն վէմ», ինչպէս վերոյիշեալ տողերուն մէջ։ Յայտնի է ուրեմն թէ Գրիտոս չըսեր Պետրոսի. «Դու ես վէմ», այլ՝ «Դու ես, Պետրոս», որպէս թէ ըսէր. «Բնք սահմ, Պետրէ», ինչպէս կը գտնենք ուրիշ տեղեր ըսուած՝ Պետրոսի խոստովանութեան նմանօրինակ պարզաւոր մը մէջ (Ղուկ. ԻԲ 34) ։

Սա եւս պէտք է աւելցնել թէ եթէ Գրիտոս ուզած ըլլար ըսել թէ Պետրոսը վէմ է, յաւերջ նախադասութեան մէջ պիտի ըսէր. «Եւ ի վերայ զոյ» եւ ոչ թէ «մ վերայ այլք վիմի», վասնզի խօսքին երկրորդ դէմքէն երրորդի փոխուելովը ենթական ալ կը փոխուի երկու նախադասութեանց մէջ։

Այդ կէտը չաւ ըմբռնեցին նախկին դատրու սուրբ հայրերը, որոնք առ հասարակ ձևիւր վիմի խօսքը մեկնեցին կամ Գրիտոսի աստուածութեան եւ կամ՝ Գրիտոսի աստուածութեան դաւանութեան վրայ, ինչպէս կը տեսնուի Կիւրեղ Աղեքսանդրացիի, Տերառղիանոսի, Կիպրիանոսի, Գրիգոր Նիսացիի, Յովհանն Ոսկեբերանի, Հիլարիոսի, Հերոնիմոսի, Օգոստինոսի եւ ուրիշ շատ հայրերու զերբերուն մէջ, որոնց վկայութիւնները շեն կրնար կասկածելի ըլլալ Հռոմի մեկնաներուն առջև ալ ։

Ուստի ակնյայտնի է թէ Գրիտոսի խօսքին համեմատ, Եկեղեցին Պետրոսի վրայ շինուած է, այլ՝ Գրիտոսի աստուածութեան կամ Գրիտոսի աստուածութեան դաւանութեան վրայ, զի առանց ստոր չկայ Գրիտոսի Եկեղեցի։

108.— ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ. Գրիտոսի խօսքին երկրորդ մասը, «փականք արքայութեան», աշինչ աւելի կը նշանակէ զան կապելու եւ արձակելու իշխանութիւնը, որ միայն Պետրոսի չէր տրուած, այլ նաեւ բոլոր առաքելներուն՝ ինչպէս ցոյց տուինք արդէն (Մտթ. ԺԼ 38, Յովհ. Ի 22). Իսկ փակամբ բառը անտփոր չէ Գրիտոսի այլարանական եւ առական խօսքերուն մէջ, ինչպէս Փարիսեցիներու ըսած մէկ խօսքին մէջ. «Զի քաղցանէք զփականս զիտութեան. դուք ոչ մասնէք եւ որ մասնելոցն են՝ արգելուք» (Ղուկ. ԺԱ 52) ։

Գրիտոսի բոլոր խօսքերուն առիթով պէտք է նկատել թէ Պետրոսի դաւանութիւնը ի դիմաց առաքելաներուն էր եղած, ու Յովհաննէն նոյն դաւանութեան կրկնութիւնը առաքելներուն անունով ըսուած կը պատմէ. «Տէ՛ր, առ ո՞վ երթիցուք. բանս կենաց յախտենականաց ունիս։ Եւ մեք հաւատացաք՝ եւ ծանեաք՝ եթէ դու ես Գրիտոս որդի Աստուծոյ» (Յովհ. Զ 69-70), ու

բով եւ Քրիստոսի պատասխանը, երանու-  
թիւնը եւ իշխանութեան խոստումը ըսուած  
են ոչ թէ Պետրոսի անձին, այլ Պետրոսի  
դէմ, բոլոր առաքելոց, ինչպէս որ կարգէն  
յայտնի է. որով Պետրոսի խոստացուած  
իշխանութիւնը՝ «եւ տաց քեզ...» (Մտթ.  
ԺԶ 19) տրուած կ'ըլլայ ամէնուն միանպաս-  
տայն՝ «Զոր կապեցէք ... զոր արձակեցէք  
...» (Մտթ. ԺԼ 18) :

109.— ԴԱՐՁՆԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ.  
Ըսուածներուն վրայ պէտք է աւելցնել թէ  
եթէ Քրիստոս այս բաներով նշանակած ըլ-  
լար Պետրոսը իբրեւ դերագոյնը առաքելա-  
ւորուն, եւ աստիճանով բարձրագոյն քան  
անոնք, այսինքն՝ իբրեւ նոյն Քրիստոսի իշ-  
խանութեան միակ փոխադր, անուշտ ա-  
ռաքելայնեքը եւս իմացած պիտի լինէին ու  
այն ատեն ի գուր պիտի ըլլար անոնց՝ վի-  
ճիլ կամ հարցնել թէ ո՞վ պիտի ըլլար մե-  
ծը իրենց մէջ (Մտթ. ԺԼ 1, Մարկ. Թ 22),  
ու ոչ ալ Զերթեայ որդիքը Քրիստոսէ պի-  
տի խնդրէին որ իրենց տրուէին առաջին ա-  
թոնները (Աստուծոյ արքայութեան մէջ,  
այսինքն պիակողմեան եւ ձախակողմեան  
նախաթոնները (Մարկ. Ժ 37, Մտթ. Ի 21) :  
Այսպիսի խնդիրներ կը լինէին ոչ միայն ան-  
տեղի, այլ եւ քնդդէմ պատուութեան եւ  
քնդդէմ մտաց. եթէ արդէն գլխաւորու-  
թիւնը խոստացուած կամ արդէն տրուած  
էր Պետրոսի, այն ատեն Քրիստոս պիտի  
չրտէր՝ «Ոչ նոյնպէս իցէ եւ ի ձերում մի-  
ջի» (Մարկ. Ժ 43, Թ 34 Մտթ. Ի 26, ԺԼ  
3), այլ՝ պիտի յայտնէր թէ այդ նախաթ-  
ուութիւնը տրուած էր արդէն Պետրոսի :  
Ընդհակառակն, Քրիստոս Երկուսասանե-  
րուն խոստացաւ հասարակ աթոռներ՝ հա-  
ւասար դատողական իշխանութեամբ (Ղուկ.  
ԻԲ 30) :

110.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ՝ ՅՈՎՀԱՆՆՈՒ  
ԻԱ ՔԼՈՒԿԵՆ. Հակառակորդներու փաստե-  
րուն երկրորդը կը հիմնուի սիրոյ երեք վը-  
կայութիւններուն վրայ՝ զորս Պետրոս տը-  
լաւ, եւ Քրիստոսի երեք պատասխաններուն  
վրայ : «Արածեա՛ գգաւինս իմ, արածեա՛  
գոչխարս իմ, արածեա՛ գոչխարս իմ»  
(Յովհ. ԻԱ 15-17) : Ըստ հակառակորդնե-

րու մեկնութեան, այս վկայութիւններուն  
գորութիւնը կը հիմնուի զարածեա՛ քառին  
վրայ, որ ըստ Ս. Գրոց, կը նշանակէ իշ-  
խան լինիլ. եւ զգաւն ու գոչխար՝ բառե-  
րուն վրայ եւս, որոնց մէջ հակառակորդ-  
ները կ'ըլկնն պատկերացուած տեսնել Եկե-  
ղեցույ Հուստացեալներն ու պաշտօնեանե-  
րը, հետեւաբար երբակցնին՝ թէ Պետրոս  
Քրիստոսէ կարգուած է հովիւ՝ հօտին եւ  
հովիւներուն միանգամայն :

Ո՛, մէկ դժուարութիւն կայ զարածեա՛  
բառը իշխանութեան իմաստով առեւելուն  
մէջ, թէ եւ շատ սովորական ատում մը չէ  
ան նոր կտակարանի համար : Սակայն ան  
երբեք ատնուած չէ գերագոյն իշխանութեան  
իմաստով, այլ՝ միշտ իբրեւ սովորական իշ-  
խանութիւն կամ պաշտօնէութիւն ժողո-  
վուրդին վրայ՝ որ ոչխարներու հօտին մէջ  
կը պատկերանայ, վասնզի ինքն Պետրոս է  
որ կ'ըսէ բոլոր երէցներուն. «Արածեցէք՝  
որ ի ձեզ հօտդ է Աստուծոյ» (Ա. Պետր. Ե  
2) : Սակայն աչ երբեք ոչխար բառը առնը-  
ւած է հովիւի իմաստով, որպէսզի իշխա-  
նութեան վրայ խօսած ատեն կարենանք ը-  
սել՝ թէ ոչխարները առաքելներն են եւ  
Պետրոս հովիւ է հովիւներուն, այսինքն ա-  
ռաքելայնեքուն :

Բայց սիրոյ երեք վկայութիւններուն եւ  
արածելու երեք հրամաններուն նպատակը  
կամ իմաստը պատմական է եւ հաստատա-  
պէս այդպէս մեկնարանուած է ամէնքէն :  
Պետրոս իր երեք յայտնի ուրացութիւննե-  
րովը կորուսած էր Քրիստոսէ ընդունած շը-  
նորհները, մինչ միև առաքելայնեքը ուրիշ  
տեղ փախած եւ պահուած՝ ինքզինքնին Քր-  
իստոսէ բաժնելու համար ոչինչ ըրած էին  
յայտնապէս եւ դրականապէս : Յայտնի է որ  
ուրացութիւնները պէտք է յայտ խոստովա-  
նութեամբ քաւուին : Եւ, թէ այս էր միայն  
հարցումներուն նպատակը՝ յայտնի է պատ-  
մութեան կարգէն. որովհետեւ զորսմեցաւ  
Պետրոս զի ասաց զնա երկոց թէ սիրե՛ս  
զիս» (Յովհ. ԻԱ 17), յիշեց առաջին հա-  
մարձակ խոստումները եւ ուրացութիւնները  
եւ միացաւ թէ մի գուցէ նմանօրինակ բան  
մը տեղի ունենայ իր մասին, ու այս պատ-  
ճառաւ այլեւս խորխորաբար չէր ըսեր թէ  
«Թէպէտ եւ ամենեքեան զայթակղին ի քէն,

առկայն եւ ոչ դայթակղեցայց» (Մտթ. ԻԶ 33), այլ խոնարհարար կ'ըսէր. «ՃՃէր, դու գամենայն դիտես եւ գամենայն ճանաչես, եւ եթէ տրեմ դըեզ» (Յովհ. ԻԱ 17) : Արդ, Բրիտոս պարզապէս Պետրոսի կը վերադարձնէ արդէն ստացած իշխանութիւնը եւ միանորմաձայն կը խրատէ որ այլեւս միայն խօսքով չչայտնէ իր սէրը, այլ նաեւ արդեամբք եւ գործովք, սոկալով դժուարութեանց եւ հաւատարիմ լինելով կենօք չափ՝ սալատունըին տարածման, դառնեիրուն եւ ոչխարնեիրուն արածման՝ որ աւարելական պաշտօնն է : Ան կ'ըսէ. «Այլք սնդիւն քեզ պօտի եւ տարցին ուր ոչն կամիցիս», ու այս խօսքերը դուշակութիւններ էին, ճշնանակեալ թէ որո՞վ մահուամբ փառաւոր առնիցէ ղկտուած» (Յովհ. ԻԱ 18-19) :

111. — ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆԻՆ՝ ՂՈՒԿԱՍՈՒ ԻՐ ԳՂՈՒԽԵՆ. Բրիտոսի խօսքերէն երրորդը դր հակառակորդներ մէջ կը բերեն իրբեւ փաստ Պետրոսի վխաւորութեան, վերջին րնթիւքէ ատեն բնուածն է. «Միմոն, Սիմոն, սահ սատանայ ինդրեաց զձեզ խարբալի իրբեւ ղցորևան. այլ ես աղաչեցի վանն ջո՞ դի մի պահատեցեն հաւաք ջո. եւ դու երբևն դարձցիս եւ հաստատեցիս ղեզրարս ջո» (Ղուկ. ԻԲ 31-32) : Այս է այն խօսքը, որ յոռաջ կը բերուի ոչ միայն իբր փաստ Պետրոսի գխաւորութեան, այլեւ վերջերս իրբեւ հիմ նոր վարդապետութեան մը, թէ Հոովմի պապը անձնապէս եւ անանձնապէս անխալ է երկրի վրայ :

Արդ, Բրիտոսի այդ խօսքին իմաստը պարզ է շատ եւ անհնար է անոր տայ ընդհանուր եւ օրինական կարգադրութեան մը նշանակութիւնը : Բրիտոս կը գուշակէ Պետրոսի երեք ուրացումները եւ աւետարանիները համաձայնութեամբ կը պատմեն այդ գուշակութեան կատարումը : Այդ ուրացութեանց հետեւանքն էր Պետրոսի վերջնական անկումը եւ բաժնուիլը Բրիտոսով. եւ միւս առաքելաներուն՝ որոնք Պետրոսի եզրալիններն էին՝ գայթակղութիւնը, որովհետեւ յայտնի եւ հրապարակային ուրացութիւնը պիտի գայթակղեցնէր գանոնք որ միայն փախելով մ պահուելով պատար էին

Բրիտոսի դէմ յայտնապէս գործելի կամ խօսելի :

Բրիտոս, պթալով Պետրոսի վրայ, կ'ըսէ թէ ինքը բարեխօս պիտի ըլլայ իրեն համար Հօրը առջեւ, որպէսզի ի սպաս չկորուրի Պետրոսի հաւատքը եւ կործանման մէջ շմայ, այլ կանգնի նորէն աւարցութեան անկումէն եւ իր գղջումովը բժշկէ եւ շինէ ու հաստատէ իր գայթակղած եղբայրներուն սիրտերը : Արդ, Բրիտոսի այս խօսքերը ոչ միայն օրինադրական ոչինչ չեն պարունակելի եւ լոկ պատմական են, այլ նաեւ ինչ որ պարունակեն, թէ պատմական, թէ բարոյական եւ թէ ուրիշ կերպ, աւելի ստորնացուցիչ են Պետրոսի համար՝ իբրեւ իր վարդապետէն բաժնուող եւ իր եղբայրներուն գայթակղութեան պատճառ. եւ դած անձ մը : Արդարեւ տարօրինակ բան է գայթակղութեան քարը իբրեւ վէմ հաստատութեան ցոյց տալ : Իսկ Պետրոս ուրիշ անգամ ալ չաղաղեցաւ. գայթակղութեան պատճառ ըլլալէ, սրովհետեւ Անտիօքի մէջ ալ ժողովական միժնդէն ետքս զոր առաջեակները արտասանած էին Երուսաղէմի մէջ՝ Միփատութիւնը դադրեցնելու եւ հեթանոսներուն հետ խորանքը ջնջելու համար, Պետրոս նորէն ինքզինք հետու կը պահէր անոնցմէ. «Եւ կեղծաւորեցան ընդ նմա եւ այլ Հրեայքն, մինչեւ Բաւնորասս սնգամ խոնարհեցաւ ի նոցա կեղծաւորութիւն» (Գաղատ. Բ 13), ու գայթակղութիւնը պիտի սաստկանար՝ եթէ Պօղոս ամէնուն առջեւ չհակառակէր ատոր (Գաղատ. Բ 14) :

112. — ՄԻ ՀՈՎԻԻ. Հակառակորդները կը պնդեն թէ Բրիտոսէ Հիմնուած Եկեղեցին երկրի վրայ իրեն մէկ Հովիւ մէկ պէտք է ունենալ, ուստի եւ Բրիտոս ցոյց տուած պէտք է ըլլար թէ ո՞վ էր այդ մէկ Հովիւը. այնպէս որ, եթէ Պետրոս չէ այդ մէկ Հովիւը, հարկ է ուրիշ մը ցոյց տալ : Բովանդակ Աւետարանին մէջ Պետրոսէ զատ ուրիշ մը չերեւիք յարմար այդ Հովուութեան. իսկ Բրիտոսի այն խօսքը, որուն վրայ կը հիմնեն Հակառակորդները իրենց անուրթիւնը, Հետեւեալն է. «Նաեւ այլ ես ոչխարք են իմ, որ ոչ են յայտ գաւթէ, եւ գայն եւս պարտ է իմ անէլ այսր. եւ ձագ»

նի իմում չուղեցն եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ» (Յովհ. Ժ 16) : Բաջայայտ է սակայն թէ Աւետարանի այդ խօսքերն մէջ եւս վիւ թառը կը նշանակէ Գրիստոս միայն. ինքն իսկ է որ ըսած է. «Ես եմ հովիւն թափ» (Յովհ. Ժ 11) :

Երբ Գրիստոս կ'ըսէ թէ ինքն է միակ հովիւր Եկեղեցւոյ թովանդակ հօտին, եւ երբ շքեք թէ պիտի թողու այդ միակ հովուութիւնը կամ ուրիշին պիտի յանձնէ դայն, երբ կ'ըսէ թէ ինքը անձնապէս պիտի լինի եւ մայր հովիւ Եկեղեցւոյ ու բոլոր ոչխարները որոնք Եկեղեցւոյ գաւթէն դուրս են՝ պիտի յանձնուր Աւետարանին ձայնին եւ պիտի խառնուին Եկեղեցւոյ մէկ հօտին, ապա կ'ըսենք հետեւցնել թէ Եկեղեցւոյ բուն միութիւնը այն է՝ որուն գլուխը Գրիստոս է, եւ ոչ թէ ուրիշ որեւէ միութիւն՝ որ առաքեալներէն մէկուն կամ Գրիստոսէ տարբեր անձի մը կը տանի. վասնզի Գրիստոս իրմէ ետքը Եկեղեցւոյ մէջ դրաւ ճնախ դառաքեալուն» եւ յետոյ ուրիշներ, ոչ թէ նախ զՊետրոս եւ ապա առաքեալները :

113.— ԱնՈՒՆԻ ՓՈՓՈՅՈՒԹԻՒՆԸ.—

Պետրոսի անունին փոփոխութիւնը յառաջ բերելով, հակառակորդները կը կարծեն փաստ մը եւս դատած ըլլալ իրենց պնդումին. «Հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. դու ես Սիմոն որդի Յովնանու. դու կոչեցիս Կեփառ, որ թարգմանի Պետրոս» : Նոյնին կ'ակնարկեն նաեւ սա միւս խօսքերը. «Եւ եղ անուն Սիմոնի՝ Պետրոս» (Մարկ. Ա 16) : «ՉՍիմոն՝ զոր եւ Պետրոս անուանեաց» (Ղուկ. 2 14) : Արդ, Պետրոս անունը յունարէն պետրա թառէն է, որ կը նշանակէ վիւ. իսկ վէճը նշանակ է հիփին հաստատութեան, ու հաստատութեան հիմը նոյն է լիւստրութեան եւ դերագոյն իշխանութեան հետ : Ուրեմն այս է ահաւաստիկ հակառակորդներու պատճառաբանութեանց ընթացքը :

Մակայն անունի փոփոխութիւնը չի կըրնար որեւէ նշանակութիւն ունենալ, վասնզի ոչ միայն Յովնանեան Սիմոնի անունը Պետրոսի փոխուեցաւ, այլ Գրիստոս միւսներուն անուններն ալ փոխեց, ինչպէս Յակոբոս եւ Յովհաննէս Չերեթեան եղբայր-

ներունը, որոնք կոչեց Բաներեպէս, որ է ճորդիք Որոտաման» : Ուստի անուան փոփոխութիւնը իշխանութեան պարագայ չի կրնար նշանակել, վասնզի որէնք կամ սովորութիւն չկայ որ իշխանութեան մը կանչըւողները այդ իշխանութեան նկարագրին համաձայն կամ համապատասխան անուններով կոչուին : Բայց թէ ինչո՞ւ Սիմոն Պետրոս կոչուեցաւ, անլոյծ է այդ հարցը ցորչափ Աւետարանը բան մը չըսեր այդ մասին : Սիմոնյն կերպով կարելի է հարցնել թէ ինչո՞ւ Չերեթեան եղբայրները Բաներեպէս կոչուեցան. եթէ պատասխանուի թէ այդպէս կոչուեցան իրենց բնաւորութեանը համար, այն ատեն նոյնպիսի հետեւութիւն մըն ալ Պետրոսի պարագային պիտի ընենք : Բայց մենք չենք ուզեր մտացածին մեկնութիւններ ընել, այլ հաստատուն փաստեր կը փնտռենք Եկեղեցւոյ իշխանութեան մասին :

114.— ՊԵՏՐՈՍԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ.—

Հարակորդները դիտել կու տան թէ աւետարանիչները Մարկոս (Գ 16), Ղուկաս (2 14), Յովհաննէս (ԻԱ 2) առաքեալներու անունը յիշատակած ատեն միշտ և հաստատապէս Պետրոսը ամենէն առաջ կը յիշեն. իսկ Մատթէոս աւելի յայտնագոյն կերպով կ'ըսէ. «Առաջին Սիմոն՝ անուանեալ Պետրոս» (Մատթ. Ժ 2). ուրեմն եւ Պետրոս ունի գերագոյն իշխանութիւն մը միւս առաքեալներուն վրայ :

Մակայն հարկ է նկատել թէ առաջին յիշելը իշխանութեամբ միւսներէն դեր ի վեր լինել չէ, այլ միայն կարգաւ միւսներէն առաջ ըլլալ, որովհետեւ առաջինի մը գոյութեան փաստը անշակաս է երկրորդի եւ երրորդի եւ ուրիշներու գոյութեան հետ. եւ երբ նոյն կարգին մէջ շատեր չեն զբաւուրի, կարելի չէ անոնց համար դասակարգութեանները դործածել : Ուրեմն առաջին անուանուիլը ոչ թէ կ'ենթադրէ գեր ի վերոյ լինիլ, այլ՝ թէ նոյն շարքին միայն ուրիշներ եւս կը գտնուին : Եւ այսպէս անարկութիւնը աւելի մը կարծիքին կը դառնայ նպատաւոր, այսինքն թէ Պետրոս միւսներէն տարբեր իշխանութիւն չունէր եւ չէր կրնար ըլլալ որ Պետրոս միւսներուն

լուսնեցածը ունենալու իսկ մենք այստեղ կրնայինք հարցնել հակառակորդներուն թէ ուրեմն Պօղոս ինչու՞ կը յիշատակէ Պետրոսի անունը երբ կ'ըսէ՝ «Յակովբոս, Կեփաս եւ Յովհաննէս որ կարծեալք սիւնքն էին» (Պաղատ. Բ 9) :

115. ՌՌԻԴՇ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՆԵՐ. Հակառակորդները, ինչպէս յիշատակեցինք, փաստեք յառաջ կը բերեն այն բոլոր տեղեւոյնքն՝ որոնց մէջ կը տեսնուի Պետրոսի մէջ անցնելը եւ ամէնուն անունով բան մը բռնել կամ ընելը, եւ նաեւ անոնք՝ երբ Տէրը Պետրոսի կը դառնայ եւ կը խօսի: Այսպէս, Քրիստոս նաւին մէջէն Պետրոսի կը քարոզէ (Ղուկ. Ե 3), Պետրոս ջուրերուն վրայ կը քայլէ (Մատթ. ԺԴ 28), Պետրոս կը հարցնէ առակներուն մեկնութիւնը (Մատթ. ԺԵ 15), Պետրոս կը դառնի ղԲԲխտոս Աստուած (Մատթ. ԺԶ 16, Յովհ. Զ 6), Պետրոս կը խօսի Այլակերպութեան լերան վրայ (Մատթ. ԺԷ 4), Քրիստոս Պետրոսի մեռելով եւ Պետրոսի համար եւս կը վճարէ երկրորդականը (Մատթ. ԺԷ 23), Պետրոս կը հարցնէ թէ ի՞նչ պիտի ընեն ուրեմն (Մարկ. Ժ 27), Քրիստոս Պետրոսի կ'երեւի յարութենէն ետք (Ղուկ. ԻԴ 34): Աւետարանին մէջ յիշուած այս եւ տակաւին ուրիշ տեղերու վրայ դեռ կ'աւելցուին Քրիստոսի համարձուցման ետք առաջինը կարգ մը գործերը, որոնց մէջ կը տեսնուի որ Պետրոս միւսներէն առաջ կ'անցնի: Օրինակ, ինքն է որ առաջին անգամ կը խօսի Մատթիայի ընտրութեան ստեղծ (Գործք Ա 25), առաջին անգամ կը քարոզէ Հոգեգալուստէն ետք (Գործք Բ 14), առաջին անգամ այցելութեան կ'ելլէ Հրէաստանի եկեղեցիներուն (Գործք Բ 32), Հեթանոսներէն սկիսուածներէն կ'ընդունի (Գործք Ժ 34), առաջին անգամ կը խօսի առաջինը ժողովին մէջ (Գործք ԺԵ 7), կը հաստատէ Պօղոսի Թուղթերը (Բ Պետ. Գ 15): Այս բոլորին կուտակութենէն Հակառակորդներ փաստեք կը կարծեն քաղել, Հաստատելու համար թէ Պետրոսի իշխանութիւնը դեր է մեր է քան միւս առաքելներուն իշխանութիւնը:

Յայտնի է որ առաւելագոյն ետանդի

կամ առաւելագոյն դործունէութեան նշանները տարբեր են առաւելագոյն իշխանութեան նշաններէն: Յառաջ բերուած բոլոր փաստարկութիւնները ցոյց կու տան թէ Պետրոս պարզապէս գործի եւ խօսքի մէջ առաւելագոյն ետանդ ունէր, որովհետեւ իր անունը պատմական պատահարներու մէջ շատ աւելի անգամ կը հանդիպէ քան միւսներունը. բայց այդ ըսել չէ թէ միւսներունըն ալ չի հանդիպել:

Պետրոս եւ Յակոբոս եւ Յովհաննէս, երբեմն նաեւ Անդրէաս նախապատուեալ կ'երեւին միւս ութերուն վրայ, վասնզի Քրիստոս ասոնք միայն հետք կ'առնէ Այլակերպութեան լերան վրայ (Մատթ. ԺԷ 1), Յայրոսի տան մէջ (Մարկ. Ե 37), Ձիթենեաց լերան վրայ (Մարկ. ԺԳ 3) եւ Գեթսեմանիի պարտէզին մէջ (Մարկ. Ե 37):

Յովհաննէս այնչափ մտերիմ էր Քրիստոսի, որ ինքզինք կը կոչէր «որ սիրէն Յիսուս». նոյնիսկ Պետրոս անոր միջնորդութեան դիմեց Քրիստոսէ իմանալու համար մատնիչին անունը (Յովհ. ԺԳ 23):

Անդրէաս եւ Փիլիպպոս կը յիշատակուին հացին բազմացման հրաշքին մէջ (Յովհ. Զ 7), ինչպէս եւ երբ կարգ մը Հեթանոսներ կ'ուզեն Քրիստոսը տեսնել (Յովհ. ԺԲ 21). Փիլիպպոս կը լընուի Հայրը տեսնելու հարցումին առթիւ (Յովհ. ԺԴ 8). Թովմաս կը իրախուսէ իր ընկերները՝ մտնելի Քրիստոսի համար (Յովհ. ԺԿ 16). Բարթողիմէոս կը գովուի Քրիստոսէ իբրեւ ուղիղ եւ աննենդ Իսրայէլացի (Յովհ. Ա 47):

Արդ, ինչպէս յիշատակարաններէն ոչ մին կ'ապացուցանէ մէկուն կամ միւսին համար առաւելութիւն մը, նոյնպէս պէտք է հասկնալ նաեւ Պետրոսի մասին ըսուածներուն պարապայիս:

Մանաւանդ որ, Պետրոսի առաջ անցնելը պարզապէս անձնական խանդի գործ էր. ան ստէպ անխորհուրդ նախանձախուզութեան մէջ կ'իյնար, այդ պատճառաւ ստաւրակով Քրիստոսէ, որ յանդիմանեց իսկ զինք իբրեւ «Թերահաւատ» ծովուն վրայ (Մատթ. ԺԴ 31), իբրեւ «զսասանայ» Կեսարիոյ կողմէրը (Մատթ. ԺԶ 23) եւ իբրեւ «ուրացող» ընթրիքի ստեղծ (Մատթ. ԻԶ 34):

116... ՆԱԽԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ ՊԵՏՐՈՍԻ.  
 Պետրոսի մասին ըստաւաններու ի լրումն,  
 հարկ կը համարենք յիշատակել թէ տարա-  
 դէպ չէ բնաւ սակայն ճանչնալ անոր վրայ  
 նախապատուութեան գիրք մը տասներկու-  
 քին մէջ: Որ որ քանի մը անձերու ի մի  
 պւճարուած համարումը ժողով մը կայ,  
 անհնար է որ ամէնքը կարող բլլան միեւ-  
 նոյն՝ առաջին տեղը ունենալ. ու այն տ-  
 անն ծերութեան, ազնուականութեան,  
 փարթամութեան, փորձառութեան եւ այլ  
 կարգի առաւելութիւններ նկատի կ'առնը-  
 ւին՝ որպէսզի մին քան միւսները բարձրե-  
 րէց եւ նախապատիւ համարուի: Ասիկա սո-  
 վորական բան մըն է եւ այսպիսի նախամե-  
 ծարութիւն մը իր ետեւէն չի բերեր նախա-  
 մեծարեալին՝ էլ իսող եղած լինելու առաւե-  
 լութիւնը:

Այս սնամուժով է որ կ'ըսենք թէ ան-  
 տեղի չէ երբեք որ Պետրոսը երկոտասանից  
 խումբին մէջ նախամեծար համարենք, եւ  
 այս՝ հիմնուելով պարզապէս իր անունին  
 միւսներէն աւելի յաճախ յիշատակուելուն  
 վրայ: Ըստ այսմ կ'ուզենք նկատել թէ Յով-  
 նանու որդիք եւ որդիք Զերեթեայ նախա-  
 մեծար են միւս ութերուն վրայ: Բայց եր-  
 բեք չենք կրնար ըսել թէ չորսին իշխանու-  
 թիւնը տարբեր էր ութին իշխանութենէն՝  
 զոր ոչ ոք ցարդ մտարբեց ըսել:

Մեր վարդապետներէն Գրիգոր Տաթե-  
 ւացի կը հաւանի զլուխ կոչել զՊետրոս՝  
 նախամեծարութեան առաւումով: Ու նախա-  
 մեծարութիւնը կը հիմնէ երեք կէտերու  
 վրայ. ընտր վասն դաւանութեան նախկին,  
 երկրորդ՝ վասն սիրոյն, երրորդ՝ վասն ծե-  
 րութեան» (Գիրք Հարցմանց, Գլ. 1Ա եւ  
 Գլ. Թ): Սակայն նկատել պէտք է թէ Պե-  
 տրոսի անունը նախամեծար է դաւանութենէ  
 առաջ, եւ թէ սիրոյ նախամեծարութիւնը  
 աւելի է Յովհաննէսի՝ քան Պետրոսի վը-  
 րայ. եթէ սէրը չիմասնեք լոկ իրբեւ եռանդ  
 խօսքի եւ զործքի մէջ, ուստի իրբեւ աւելի  
 հաւանական կը մնայ ծերութեան երրորդ  
 պատճառը, որ գրեթէ ընդհանրապէս կը  
 յիշատակուի Հին աւանդութեանց մէջ:  
 Նախնի հարկերէն ոմանք կ'ըսեն նաեւ թէ  
 Պետրոս առաքեալներուն մէջ նախակոչն  
 էր, որովհետեւ թէ եւ Անդրէաս եղաւ Բը-

րիտոսի առաջին հետեւողը, սակայն ան  
 անմիջապէս Բրիտոսի տարաւ իր Սիմոն  
 կղբայրը՝ որ իրմէ երէց էր, ուստի եւ ա-  
 ռաջնութիւնը Անդրէասէ անցաւ Պետրոսի:  
 Կարելի է աւելցնել տակաւին թէ Պե-  
 տրոս արդէն կարծեա նախամեծարութեան  
 դիրք ստացած էր առաքելական կոչումէն  
 ալ առաջ՝ ձկնորսութեան արուեստին մէջ  
 ունեցած առաւելութեամբը: Այդ, յայտնի  
 է թէ երկոտասանից խումբը կազմուած էր  
 Կափառնաումի ձկնորսներէն եւ մաքսա-  
 ւորներէն, ու Պետրոս առաքելական պաշ-  
 տօնին մէջ ալ իր նախկին արեւտակիցնե-  
 րուն եւ ծածկեցեալն խումբէն ներս կը  
 պահէր մեծաբանքի իր այն դիրքը՝ զոր նա-  
 խապէս ունէր:

Պէտք է գիտնալ նաեւ թէ Երուսաղէմի  
 առաքելական ժողովէն ետք երբ առաքեալ-  
 ները սահմանեցին որ Յակոբոս, Պետրոս եւ  
 Յովհաննէս քարոզեն հրէական շրջանակին,  
 եւ Պողոս ու Բարնաբաս՝ հեթանոսաց մէջ,  
 Պետրոսի եւ Պողոսի գործունէութիւնը բազ-  
 մապատկուեցան միւսներէն աւելի եւ այն  
 ստեղծն սկսաւ Պետրոսի եւ միանգամայն  
 Պողոսի գլխաւոր համարուին ու կոչուելը  
 շատերէն: Երկուքին միջեւ հաւասար էր այս  
 գլխատրութիւնը, որով կարելի չըլլար  
 հաստատել Հոռովականներու կարծիքը:

117... ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԾՈՒՐԲ ԼԱՅՐԵ-  
 ՐԷՆ. Հակոտակորդները տակաւին փաստեր  
 կը քաղեն Ս. Հայրերէն, ու պատմութիւն-  
 ներէն բազմաթիւ յիշատակութիւններ կ'ը-  
 նեն իրենց կարծիքին ի նպաստ: Չափազանց  
 երկար պիտի ըլլար մի առ մի յառաջ բե-  
 րել արտադր Ս. Գրոց այս առարկութիւն-  
 ները, ուստի անոնց հերքումին համար կը  
 բավականանանք քանի մը նկատողութիւն-  
 ներ ընել միայն:

Նախ, Պետրոսի իշխանութեան զօրու-  
 թեան, հարտութեանց եւ այլ առաւելու-  
 թեանց մասին ըստաւանները զործածուած են  
 նաեւ միւսներուն համար՝ այսպէս, գլխի  
 կոչուած է նաեւ Յակոբոս Տեառնեղբայր,  
 սիւն՝ Յովհաննէս, իմի՛ Պողոս, եւ այլն:

Երկրորդ՝ այդ խօսքերուն մեծ մասը ու-  
 բիշ քան ցոյց չեն տար բայց եթէ նախամե-

ծարուծիւնը՝ հրուն մասին խօսեցանք արդէն»

Երրորդ, այդ խօսքերուն մէկ մասն ալ չափազանցեալ բացատրութիւններ են դուրանութեան եւ ներքողի, զորս Ս. Հայրերը եւ եկեղեցական մատենագիրներ հրատարակելու ետանդով հիւսեր են քրիստոնէութեան դիւցազուններուն վրայ, եւ որոնցմէ չեն զլացած ոեւէ սուրբի համար, մասնաւոր զբուստական ճառերու եւ օրնարանական երգերու մէջ:

Զորրորդ, այդ խօսքերը Պետրոսի համար բան մը հաստատած ասին զայն չեն բացատրէ միւս առաքելներուն համար, որով եւ ամբողջ ըսուածները կը վերաբերին Պետրոսի առաքելական կոչումին եւ ոչ թէ անոր վեր-առաքելական ենթադրեալ հանդամանքներուն:

118.- ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՒ ԲԱԺԱՌՈՒՄՆԵՐԸ. Եկեղեցոյ իշխանութեան ձեռին մասին այս ըսուածներուն ի լրումն՝ համառօտ տեղեկութիւններ տանք նաեւ աստիճաններու բաժանմանց վրայ:

Քրիստոսէ՝ Երկոտասաններուն տրուած իշխանութիւնը իր նախնական ծագման մէջ կը պարունակէր բոլոր աստիճանները համապատասխան, որոնք յետոյ՝ պարագայից բերունքին համեմատ պիտի բաժնուէին եւ բաժնուեցան ալ: Իսկ 72 աշակերտներուն տրուած իշխանութիւնը պատուով եւ զուգէ իսկութեամբ աւելի ստորին էր, որովհետեւ եթէ անոնք ալ իրենց իշխանութիւնը նոյն խօսքերով ընդունեցին Քրիստոսէ՝ որոնցմով ընդունած էին Երկոտասանները, բայց իրենց պարագային չէին ըսուած այն վերջին բառերը որոնք ըսուած էին առաջնորդներուն:

Սակայն կրկին դասակարգութիւնները սկսան շուտով դանազանուիլ քրիստոնէութեան պառլին ժամանակներուն մէջ, օր Եկեղեցոյ պաշտօնեաները կրկու դասակարգուեցան: Ստորնազոյնն էր ժողովուրդին վրայ անմիջական պատօնութիւնը, որ է երեցութիւնը կամ քանոնադրութիւնը, եւ քարճրագոյնն՝ հաստատեցաներուն եւ պատօնեաներուն վրայ ընդհանուր տեսչութիւնը՝ որ կոչուեցաւ տեսչութիւն:

Նուր տեսչութիւնը՝ որ կոչուեցաւ տեսչութիւն կամ եպիսկոպոսութիւն:

Երբ Պօղոս կը յանձնարարէր Տիոտիքի վերադարձնել ըստ քաղաքացի երիցունս Վելոսի ինչ միանգամ պակաս ինչ ուղղեցոց» (Տիմ. Ա. 5), յայտնապէս իբրովէ կը զանազանէր երիցութեան ստորնազոյն իշխանութիւնը եւ տեսչութեան քարճրագոյն հրակոչութիւնը՝ ըստ այսմ, քահանայները եւ եպիսկոպոսները նախնական աստիճաններու եղանակով եկեղեցական իշխանութեան կամ պատօնութեան:

119.- ԱՍՏՐԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ. Որովհետեւ ստորնազոյն դասակարգը պէտք ունէր ժամանակութեան իր մասնաւոր գործողութիւններուն մէջ, եւ աստիճաններու՝ հետզհետէ յառաջանալու համար գործին մէջ, անհրաժեշտ էր որ օգնականներ ունենար. ու այսպիսով կազմուեցան քահանայութեան ստորնազոյն աստիճանները՝ որոնք եւ հաստատուեցան անմիջապէս:

Սարկուազմ է երիցութեան անմիջական օգնականը, ու առաքելապէս զարգութեան համար տակաւին ընդ աշխարհ չսփռուած, հաստատեցին սարկուազի աստիճանը (Գործք 21) եւ յետոյ Պօղոս աւելցուց յատուկ կանոնադրութիւն սարկուազաց համար (Ա Տիմ. 9 8): Սարկուազութիւնը եղաւ եւ է ընդունուած աստիճան բոլոր եկեղեցիներէն:

Սարկուազութեան ստորին ուրիշ աստիճաններ ալ եղան: Բայց ասոնց թիւին մասին կը տարբերին Յոյն եւ Լատին եկեղեցիները: Մինչ Յոյները ուրիշ երկու աստիճաններ միայն կ'ընդունին (կիսասարկուազութիւն եւ ընթերցողութիւն), Լատինները ունին հինգ աստիճաններ, որոնք են կիսասարկուազութիւն, քանոնադրութիւն, երգչախումբութիւն, ընթերցողութիւն եւ զոմապանութիւն:

Բացի ասոնցմէ, երկուքն ալ կ'ընդունին սաղմասերգութիւն կամ երգեցողութիւն կամ կզերիկուաութիւն, ոչ իբրեւ աստիճան այլ՝ սկիզբն աստիճանաց որ կը տրուէ յատուկ օրհնութեամբ:

Հայ եկեղեցւոյ առեւտրային օրհնութիւնը կ'ընդունէ սկիզբն աստիճանաց եւ եօթն աս-

տիճանք մինչև քահանայութիւն. այլ հաւանական է կարծել որ հնազոյն դարերու մէջ այսպէս եղած չըլլայ, այլ՝ ունեցած միայն սկզբնայն աստիճանաց եւ մինչև քահանայութիւն շորս աստիճաններ, Յունաց համեմատ:

Որովհետև այսպիսի խնդրոց նկատման տեղը հոս չէ, կը բաւականանանք այս համառօտ տեղեկութիւններով միայն:

120. — ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ. Քահանայութեան եւ եպիսկոպոսութեան մէջև իսկապէս չկան աստիճաններ, այլ միայն պատու եւ գործոց դիրքեր:

Ի հնումն ունինք անուանալի քահանայութեան, որ առաջնորդութեան դիրք էր երէցներու եւ քահանաներու մէջ, որոնք եկեղեցիի մը պաշտամունքը կը կատարէին եւ միասին կը ծառայէին նոյն եկեղեցիի ժողովուրդին:

Ունինք և քորեպիսկոպոսութեան անունը, որ է դիւղական տեսչութիւն. քորեպիսկոպոսներն էին օղակականները տեսչներու կամ եպիսկոպոսներու՝ աւաններու եւ դիւղախումբերու մէջ:

Արեղայութիւնը եկեղեցական աստիճան չէ, թէև պարզ օրհնութեամբ կը տրուէր: Արեղաները կրօնաւորներ են, որոնք աշխարհէ հեռացած եւ կուսակրօնութեան նշխիրուած են, իրենց կենտրոնը կ'անցնեն ճշնութեան մէջ եւ հոգեւոր գործերով. անոնց յատուկ էր կնիւղը կամ վեղարը, որ է նշանակ մտելութեան եւ ազաշխարհութեան եւ որ կը կարծուի իբր նմանողութիւն կուսութեան քօղի:

Վարդապետութիւնն ալ եկեղեցական իշխանութեան աստիճաններու կարգին չէ, այլ է պարզապէս նուիրագործութիւն ուսուցչական պաշտօններու՝ որ վարդապետներու գործն էր: Վարդապետութիւնը կը տրուէր անոնց՝ որոնք վկայուած էին հմտութեամբ եւ զարգացմամբ աստուածային ուսմանց մէջ. ան երկու դասակարգ ունի, մասնաւոր եւ ծայրագոյն՝ որոնք ցարդ կը տրուին զպրոցներու մէջ զիտական ընթացք աւարտողներուն: Եկեղեցիին եկեղեցական նուիրագործութիւններ եւ յատուկ պատիւներ չը-

նորհց Ս. Գրոց եւ աստուածային իրաց ուսուցիչներուն, ու այսպէս վարդապետներ փայլեցան Եկեղեցւոյ մէջ:

Քահանայութեան աստիճանը, որ սովորաբար անբաժան էր եւ է արեղայութեանն ու վարդապետութեանն, ընդարձակեց արեղայից եւ վարդապետաց զործունէութիւնը՝ ժողովուրդին պէտքը եւ եկեղեցական իշխանութեան պաշտօնը լրացնելու համար:

121. — ԵՊԻՍԿՈՊՈՍՅՈՒԹԻՒՆ. Եպիսկոպոսութիւնը տեսչութեան հիմնական աստիճանն է Եկեղեցւոյ մէջ: Պէտքերուն տարածումը եւ հսկողութեան ընդարձակումին հարկն է որ հետզհետէ հսկողութեան այս պաշտօնին աստիճանները շատցուց: Իր նպատակն էր հսկողութեան գործերը այնպէս մը հիւսել իրարու հետ, որ քրիստոնէից հասարակութիւնները, որոնք արտաքին յարաբերութիւններ ունէին՝ պետական կամ ազգային, տեղական կամ քաղաքական գունաւորումներով, նոյնօրինակ հսկողակցութիւնն եւս ունենային՝ իրենց կրօնական եւ եկեղեցական պէտքերը լրացնելու համար:

Թէև շատ են եպիսկոպոսական դասակարգութեան մէջ աստիճաններու եւ պատիւներու անունները, եւ կոչումով ալ կը տարբերին քրիստոնէական զանազան եկեղեցիներու մէջ, սակայն թէ՛ բաժանման ընդհանուր պահանջն է թէ՛ եկեղեցիներու հասարակարգին սովորութեանց համեմատ՝ յարմարագոյն է չորսի բաժնել զան:

Առաջին աստիճանը, ստորին վեր բարձրանալով, պարզ եպիսկոպոսութիւն է: Ժողովուրդին առաջին համախմբութիւնն է գաւառը, որ է քաղաք մը՝ իր շրջակայ արուարձաններով ու զիւղերով: Գաւառը եկեղեցական անուանումով կը կոչուի Վիճակ կամ քիմ եւ վիճակի մը կամ թեմի մը տեսչն է եպիսկոպոսը. այս պատճառաւ է որ ան կը կոչուի նաեւ Վիճակաւոր քիմակալ, առաջնորդ:

Միացեալ գաւառները կը կազմեն նահանգները ու նահանգներուն գլուխ են արքեպիսկոպոսները՝ իբրև Վերաստուաններ կամ մեծ եպիսկոպոսներ: Անոնք կը կոչուին նաեւ մետրոպոլիտներ, որ է տեսուչ մարտիրոս:

քաղաքի, որովհետեւ սովորութիւն էր մետրոպոլիս կամ մայրաքաղաք կոչել նահանգազուլի քաղաքները:

Միացեալ նահանգները կը կազմեն աշխարհ մը կամ երկիր մը կամ պետութիւն մը կամ ազգ մը. իսկ այս վերջիններուն զընդհանր կ'ըլլան հայրապետներ, որոնք կը կոչուին պատրիարք կամ կաթողիկոս, նաեւ եպիսկոպոսապետ եւ քահանայապետ: Հայրապետներու հետ կանգ կ'առնէ Եկեղեցւոյ մէջ տեսչական կամ հսկողական հրահանութեան տարածումը կամ ընդարձակութիւնը:

Սակայն իւրաքանչիւր աշխարհ կամ երկիր կամ պետութիւն կամ ազգ ունի ոչ միայն նահանգներ որ իր մարզն են, այլ նաեւ նահանգներ՝ որոնք ինչ ինչ առաւելագոյն իրաւունքներ եւ ազատութիւններ կը վայելան, կամ են ինքարկեալ կամ հարկատու պետութիւններ, եւ կամ որեւէ ուրիշ կերպով տէր են առանձնաշորհներու՝ երկրին քաղաքական միութեան մէջ: Այսպիսի նահանգներ, տարբեր ըլլալով հասարակ նահանգներէ, տարբերեցան եկեղեցական կարգին մէջ եւս, վասնզի անոնց տեսուչները նկատուեցան արքեպիսկոպոսներէն՝ վեր եւ հայրապետներէն վար ու կոչուեցան մեծ արքեպիսկոպոս, մեծ մետրապոլիտ, իբարքոս, Յայրապետ փոքր պատրիարք եւ մասնաւոր կաթողիկոս:

122.— ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. Դառնալով Հայրապետներուն, աներկբայ է անոնց հաստատութիւնը Բրիտանոսէ, ուստի Հայրապետական աթոռները կ'ըսուին եւ են եւ պէտք է լինին առաքելական՝ թէ՛ ըստ հիմնարկութեան եւ թէ՛ ըստ յաջորդութեան:

Սակայն միւս կողմէ կը տեսնենք որ Երկոտասաններուն իւրաքանչիւրէն չէ որ կ'ըլլեն եւ ամզի կու գայ Հայրապետական աթոռը, ու ամէն Հայրապետական աթոռ անմիջականօրէն Երկոտասաններէն մէկուն չի բարձրանար միշտ: Այս մասին բաւական ըլլալ գիտնալ թէ բացարձակապէս հարկաւոր չէ որ Հայրապետութիւնները առաքելոց թիւին չափ ըլլան, եւ թէ՛ շատ արտաքին պարագաներ օժանդակեցին կազմելու եւ հաստատելու Հայրապետական աթոռներ. եւ այսպէս, օրինական եւ պատահական պատ-

ճառներու խառնումէն հաստատեցան Հայրապետական աթոռներ եւ որոշուեցան ազգաթոռներուն տեղերը, անոնց իշխանութեան սահմանները: Ինչ որ օրինական է, էական է եւ անփոփոխ. ինչ որ պատահական՝ էական եւ անփոփոխ չէ: Եկեղեցական պատմութեան կը պատկանի զէպէքեր քննելով ցոյց տալ իւրաքանչիւր Հայրապետութեան կազմութիւնը: Մենք հոս նշանակենք միայն անունները:

Հնագոյն երեք դարերուն մէջ ունինք երեք Հայրապետութիւններ. Հռոմէական Հայրապետական մէջ, երեք ալ՝ Հայրապետական սահմաններէն արտաքոյ, արեւելեան եւ հարաւային աշխարհներու մէջ:

Հայրապետական սահմաններուն մէջ եղածներն են Հռոմ՝ Հայրապետական մայրաքաղաքը, Աղեքսանդրիա՝ մայրաքաղաք Եգիպտոսի, Նոյնպէս մնացած Պաղոմեանց անկումէն յետոյ եւ Անտիօք՝ մայրաքաղաք Ասորոց, Նոյնպէս մնացած Սելեւկեանց անկումէն ետք:

Հայրապետական սահմանէն դուրս եղածները Հայրապետական այն աթոռներն են, որոնք հաստատուեցան Հայոց, Պարթեւաց եւ Եթովպացւոց թագաւորութեանց մէջ:

Հայրապետական հայրապետութիւնները շատ յառակ կերպով չեն կրնար հաստատուել իրենց առաքելական հիմնադրութիւնը: Հընում Պետրոսն ու Պողոսը կը պատուէ իրրեւ Հիմնադիրներ, թէ՛ եւ Պետրոսի ի Հռոմ գործունէութիւնները Պողոսին չափ ապացուցական չեն. Նոյնպէս Անտիօք կը պատուէ Պետրոսն ու Պողոսը միանգամայն, թէ՛ եւ Պետրոսի՝ Անտիօքի մէջ գործունէութիւնը կասկածելի է շատ. իսկ Աղեքսանդրիա Մարկոս Աւետարանիչը կը պատուէ իրրեւ իրեն հիմնադիր, թէ՛ եւ նա ալ Երկոտասաններէն չէ:

Հայրապետութեան արտաքոյ Հայրապետութիւնները ունին իրենց առաքելական հիմնադիրները, վասնզի Հայոց աթոռը յառաջ կու գայ Բարթոլոմէոսէն եւ Թադէոսէն. Պարթեւացը՝ Ծմաւոնէն, որ է Սիմոն Կանանացին, եւ Եթովպացւոցը՝ Մատթէոս Աւետարանիչէն, զոր ոմանք կը շփոթեն Մատթիայի հետ՝ Մատթէոս եւ Մատթիա

անուններու յռանկան Հնչմանց նմանաձայնութիւններուն պատճառաւ:

Յետ ժամանակաց, երկու Հայրապետութիւններ աւելցան նախորդներուն վրայ: Երուսաղէմիներ Հաստատուեցաւ Նիկիոյ ժողովին մէջ՝ ի պատիւ Տնօրինական Տեղեաց, մինչ նախադէտ Երուսաղէմ եպիսկոպոսութիւն մըն էր Պաղեստինացոց՝ Կեսարիոյ եպիսկոպոսին ենթարկուած: Երուսաղէմ եղաւ աթոռ Յակոբոս Տեառնեղբօր, զոր ումանք նոյն կը կարծէին Յակոբ Ալփեանի Հետ՝ որ Երկոտասաններէն մին էր, իսկ ումանք կը կարծէին ուրիշ մը Յօթանասուններէն:

Նմանապէս Բիւզանդիոն, որ եպիսկոպոսութիւն էր, պատրիարքութեան վերածուեցաւ՝ երբ դարձաւ Կոստանդնուպոլիս եւ եւ-

ղաւ կայսերանիտս Կ. Պոլսոյ Հայրապետները իրենց աթոռք կ'ընծային Անդրէասի, որ Յունաստան քարոզեց եւ Կորնթոս նահատակուեցաւ, կամ Յովհաննէսի՝ որ քարոզեց Փոքր Ասիա եւ Հանդեցաւ Եփեսոս, որովհետեւ երկու նահանգներն եւս իրենց տրուեցան իրրեւ Հայրապետական սահման:

Ուրիշ պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռներ եւս կը յիշուին այլեւայլ ժամանակաց պատմութիւններու մէջ: Անոնք Չ-րդ կարգի կամ մասնաւոր պատրիարքութեանց աթոռներն են, այս պատճառաւ աւելորդ կը նկատենք յիշել զանոնք եւ կը փակենք մեր ծանօթութիւնները եկեղեցական իշխանութեան աստիճաններուն վրայ:

(Շար. 4)

ՄԱՂԱՔԻՒԱՐՔԵՊՍ . ՕՐՄԱՆԵԱՆ

